


ՎԱԵՄ. ՏԻԱՐ ԱԼԵՔՍ ՍՍՆՈՒԿԵԱՆԻ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

ՆԻՒ ԵՈՐՔԻ ՄԷԶ, Հ. Բ. Ը. ՄԻՌՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՆ

ՔՍԱՆՀԻՆԳԱՄԵԱԿԻՆ ԱՌԻՑՈՎ



Նիւ Եորքի մէջ, Դեկտեմբեր 9ին, Շարաթ գիշեր, հանդիսաւորապէս տօնախմբուեցաւ Հայ Բարեգործական Ընդհանուր ազգապարծան Միութեան ցկեանս Նախագահ Տիար Ալէքս Մանուկեանի 25-ամեայ պաշտօնավարութեան արծաթեայ Յարելեանը:

Մեծարանքի ճաշկերոյթ - հանդէսին, որ կազմակերպուած էր Հ. Բ. Ը. Միութեան Ամերիկայի կեդր. Յանձնաժողովին կողմէ, 60) հանդիսականներ ներկայ եղան, որոնք եկած էին Միացեալ Նահանգներու և Գանատայի զանազան ոստաններէն, մինչև իսկ հեռաւոր Քաղիթօրնիքայէն: Ուրիշ 200 անձեր զրկուեցան անոր մասնակցելու հաճոյքէն, պարզապէս տեղի չդոյցութեան պատճառով:

Բացման աղօթքէն ետք, կարգադիր Յանձնախումբի Ատենապետ Պր. Ճօրձ Տապազեան առաջարկեց բաժակ բարձրաց ըլնել օրուան մեծարեալին կենացը, ինչ որ ծափահարութեամբ և յանկայս կատարուեցաւ:

Ընթրիքէն ետք, օրուան սեղանապետ Պր. Ռիչըրա Կրէկըրի ընթացք տուաւ յայտագիրին, որուն վրայ նշանակուած գլխաւոր խօսողներն էին Պէնթլի Գոլէճի Նախագահ Տքթ. Կրէկըրի Աղամեան՝ Անգլիքէն և Ամերիկանայց Առաջնորդ Գերաշնորհ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս՝ Հայերէն լեզուով: Իսկ զանազան հանդամոնքներով ողջոյնի խօսքեր արտասահեցին Տ. Փառէն Ծ. Վրդ. Աւետիքեան՝ Տիթրոյթի Ծ. Յովհաննէս Միլըտիչ Հայց. Եկեղեցին կատարած մեծուգումար նուիրատութեանց վրայ, և Յորելեարի արժանաւոր որդին՝ Պր. Ռիչըր Մանուկեան, որ զուարթախոն արտայտառութիւններով և հպարտութեան զգացումներով ընութագրեց իր ծնողաց անձերն ու կատարած հանրային գործերը: Հակիրճ ելոյթ ունեցան նաև հիւրաբարմեր մէջ գտնուող Պր. Նուպար Նազարեան՝ Միութեան Լիբանանի շրջանակին կողմէ և Պուէնոս Այրէսի Մարի Մանուկեան վարժարանի այս տարուան (անդրանիկ) շրջանաւարտներէն՝ Օր. Լիլիան էքչեան, յանուան իր գասընկերներուն և Միութեան Արժանթինի շրջանակին: Տ.

Տէրտէրեան՝ երկարամեայ բարեկամ-գործակից և Հ. Բ. Ը. Մ. ի կեդր. Վարչութեան անդամ, Պր. Հրայր Յովհանեան՝ Արմիներն իսեմլիի վարչութեան ատենապետ և բարեկամ, Գերշ. Տ. Տիրան Արքեպիսկոպոս՝ նախկին առաջնորդ և բարեկամ, Պր. Սեդ Մամճեան՝ ՄԱԿի մօտ Միաց. Նահանգներու պատուիրակութեան գեսպան և բարեկամ, Պր. Էտուքը Մարտիկեան՝ Հ. Բ. Ը. Մ. ի Ամերիկայի կեդր. Յանձնաժողովի ատենապետ, բարեկամ և երկարամեայ գործակից, որոնք սիրով, գնահատանքով և երախտագիտութեամբ անդրադարձան Պր. Մանուկեանի անձին, նկարագրի յատկանշական գիծերուն, ազգային ոգիին և բարեգործութեանց նշանակութեան:

Իրենց ներկայութեամբ և սրտարուխ խօսքերով հանդիսութեան փայլ տուին թուրքիոյ Հայց Պատրիարք Ամեն. Տ. Շնորհք Արքեպիսկոպոս և Երաւաղպէմի Հայց Պատրիարքութեան Դիւանապետ Գերշ. Տ. Շնէ Արքեպիսկոպոս, որոնք մասնաւորապէս ծանրացան Պր. Մանուկեանի Հայց. Եկեղեցին կատարած մեծուգումար նուիրատութեանց վրայ, և Յորելեարի արժանաւոր որդին՝ Պր. Ռիչըր Մանուկեան, որ զուարթախոն արտայտառութիւններով և հպարտութեան զգացումներով ընութագրեց իր ծնողաց անձերն ու կատարած հանրային գործերը: Հակիրճ ելոյթ ունեցան նաև հիւրաբարմեր մէջ գտնուող Պր. Նուպար Նազարեան՝ Միութեան Լիբանանի շրջանակին կողմէ և Պուէնոս Այրէսի Մարի Մանուկեան վարժարանի այս տարուան (անդրանիկ) շրջանաւարտներէն՝ Օր. Լիլիան էքչեան, յանուան իր գասընկերներուն և Միութեան Արժանթինի շրջանակին: Տ.

Շահէ Արքագոյն, յանուն Եղիշէ Պատրիարքին և Երուսաղէմի Քաղաքապետին, Պր. Մանուկեանը Ա. Քաղաք հրաւիրեց որպէսզի ուրախութիւնը ունենան նման հանդիսաւթեամբ մը պատուելու Ա. Աթոռի մեծ բարերարը:

* * *

Այս ուրախ առթիւ աշխարհի գանազան կողմէներէն ստացուած էին չնորհաւորական հեռագիրներ և նամակներ. ժամանակի սղութեան պատճառով՝ Պր. Կրեկը կրի կարդաց միայն քանի մը ծանօթ ազգայիններու և կազմակերպութեանց անունները՝ Թորգոմ Արքացան կարդաց Ամենայն Հայոց Հայրապետին՝ Վաղգէն Ա. ի կոնդակն ու յանձնեց նորահաստատ «Ա. Ներսէ Շնորհալի» Ա. Կարգի Շքանշանը ի գնահատութիւն Հայոց Եկեղեցիի պայծառութեան և չինարարութեան ի նպաստ անոր կատարած մեծագումար նուիրատութեանց և մատուցած ծառայութեանց (Վեհը 1960ին Պր. Մանուկեանը պատճառ էր Ա. Գրիգոր Լուսաւորչի Ա. Կարգի Շքանշանով):

Դեսպան Պր. Մոմենեան կարդաց Մ. Նահանգներու Նախագահն ձիմի Գարթը ըստ շնորհաւորական նամակը, որ բարձրօրէն կը գնահատէր Պր. Մանուկեանի մարդասիրական գործը, Հ. Բ. Բ. Միութեան 25ամեայ նախագահութիւնը և երկրին բերած նպաստը Անդանապետը կարդաց նաև Նիւ Եորք Նահանգի Կառագուրիչ Հիւ Քէրիի և Նիւ Եորքի Քաղաքապետ կառուցրած Գոչի շնորհաւորական և բարեմտղթական նամակները:

Այս ուրախ առիթով, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքը Յորելիարին յղած էր չնորհաւորական հեռագիր մը, զոր հրաւարակեցինք Ամսագրիս նախորդ թիւով:

Գերշ. Տ. Շահէ Արքական ի ողջոյնի խօսքը. —

«Ամենապատիւ Արքազան Պատրիարք Հայոց, հոգեւոր Եղայրյներ, Վսեմաշուր Յորելիար Տիար Ալէքս Մանուկեան եւ յարգելի հանդիսականներ,

Քաղցը պարտականութիւն է նախ

ինծի համար, ծեզի բերել ողջոյն եւ օրհնութիւն Երուսաղէմի Պատրիարքէն, ծեզի բերել աղօթք եւ մաղթանք Երուսաղէմի զինուորեալ Միաբանութենէն, ծեզի բերել զերմսէր եւ համակրանք Զեր եւ Զեր Տիկնոց անունը կրող Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի ուսուցչական կազմէն եւ մեծ ու փոքր ուսանողներէն:

Եկանք հեռաւոր Երուսաղէմէն միացնելու համար մեր ծայնը փառաքանանքի մը, որ արդար վարձքն է քսաննինց տարիներու ծեր փառաւոր նախագահութեան:

Կը նայինք ծեզի եւ կը տեսնենք ծեզ՝ կեցած հաստաբուն ծառի մը նման մեր ժողովուրդի արտասահմանեան կեանքի փոթորիկներուն դիմաց, ծեր թեւերը տարածած մեր բոլոր կարիքներուն վրայ, իշխանական լայնասրտութեամբ:

Լուսաւոր ամպի մը նման կը տեսնենք ծեր փայլը հայկական տարածուն աշխարհի երկնքին վրայ, պատրաստ ցօղելու ծեր գուրգուրուտ անձեռւը ծեզի նայող ծարաւի հողերուն, անսպառ առատութեամբ:

Հաւատաբի մարդ, դուք նայեցաք հայու Աստուծոյն եւ ապահովեցիք Անոր Ազին զօրութիւնը, մեր փորձութիւններէն եւ տատանումներէն առաջնորդելու համար ծեզի վստահուած Բարեգործականը, ծեզի յատուկ իմաստութեամբ եւ ազգասիրութեամբ:

Բարեգործականը դուք վերածեցիք բարյական ոյժի մը, որ, իր պարիսպները նետած հայ հոգիին շուրջ, կը պաշտպանէ զայն օտարացումի հարուածներէն:

Դուք հաւատացիք երեք մեծ սրբութիւններուն, որոնք գաղթական մեր կեանքը առաջնորդող դրօշներն են — հայրենիք, դպրոց եւ Եկեղեցի: Զեր լայն սիրտը ըրած հնոցը հայ հողի, հայ լեզուի եւ հայ հաւատաբի զգացումներուն, դուք Բարեգործականին տուիք գաղափարականի մը լոյսը, որով առաջնորդուեցաւ ան եւ առաջնորդեց մեծ զանգուածները մեր ժողովուրդին:

Դրամաբաշխ կազմակերպութենէ մը, դուք ազգապարծան Միութիւնը ըրիք դրօշակակիրը հաւատարակշռուած գաղափարաբանութեան մը: Կոչ մը ըրիք զայն միութեան, գործակցութեան, իրար-հաս-

ԿՐՈՆԱԿԱՆ

ՆՈՐՈԳՈՒՈՂ ԺԱՄԱՆԱԿԸ

(Ամանութիւն Ս. Շննդեան տօներուն առքիւ)

Քաղաքակրթութեան արշալոյսէն իսկ մարդկար վորձած են ժամանակ կաչուած անտարազելի իսկութեան անվերջ ու միօրինակ գնացքին, թաւալումին մէջ նշանակել հանգրուաններ, ուր պահ մը առիթը ունենալոյին ներամփոփումի և ինքնագնաւթեան, յետագարձ ակնարկով մը նայելու մօտաւոր անցեալին, հաշուեյրդարդարի ենթարկելու զայն, ու նոր աւիշնով ու կարսվով, այլ մանուանդ նոր ծրագիրներով ու իսէալներով խիզախեւ ապագայի ուկի սկզբն ներս:

Սակայն ժամանակի այլազան արունենքն — օր, հօթնեակ, ամիս — տարին է, այսինքն 365 կամ 366 օրերու միջոցը, որ կրցած է ըլլալ յարմարագոյն աւելացութիւնը այն չրջանին՝ զոր պիտի ուղինք սկսիլ իրեւ նոր չրջան մը, զատարոշուած զայն կանխող և անոր յաջորդող նոյնատեւ շրջաններէն:

Կացողութեան, թելադրուած Հայ Ազգի մեծ սէրերէն:

Գիտակցութեան դաշտ մը ըրիք Բարեգործականը, ուր հայ մտադրական եւ արուեստագէտ երիտասարդութիւնը ամբացուց ինքնութեան իր զգացումը եւ արդար հպարտութեամբ մը բարձրածայն յայտարարեց իր հայկականութիւնը: Դպրոցներուն օգնութիւն հասցնող Միութենէ մը, զուր Բարեգործականը վերածնեցիք մեծ զպրոցի մը, ուր սերունդներ եկան առնելու ողջը տութեան եւ հաւասարակշռուած դատողութեան դասեր:

Մեծ եղաք դուք, եւ ծեր սրտի ու հոգիի մեծութեան դրոշմով կնքեցիք Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, որուն համար Ազգն ամբողջ երախտապարտ է եւ երախտապարտ պիտի մնայ Զերդ Վասմութեան:

Քրիստոնէուկան մտածողութիւնը առաջին գարէն իսկ Ս. Ծննդեան խորհուրդով ուղարձ է ողջունել Նոր Տարին (այլ Եկեղեցիներ զայն կը տօնեն Նոր Տարիէն շաբաթ մը առաջ, իսկ մերսոք՝ 5 օրեր ետք, ընկելով այդպիս Ս. Ծննդունդը առաջինն ու գլուխը տարբուան մը տօներուն): Նորոգուուզ ժամանակը շատ բան պիտի զիջէր իր իմաստէն, եթէ մենք չկարենայինք Նոր Տարին բանալ Ս. Ծննդեան կամ Աստուածայայտնութեան շմէծ խորհուրդուով:

Ամանորը եթէ յարմարագոյն առիթն է նորոգումի, հինին սխալներէն հրաժարելու և նորին առջև աւելի պայծառ ու իրատես հայեացքով մը կնանքին նայելու, Ս. Ծննդունդը, մարդկային պատմութեան ըերած մեծագոյն նորութեան յիշատակի տօնը իրեւ, յարմարագոյն առիթն է ուխտելու աներկիւզ ընթանալ Աստուածորդին մեր առջև բացած, մեղի համար զգած ճանապարհն:

Ու նաև, եթէ Ամանորը մեզ կը յուշէ ժամանակի արագասոյը ընթացքն ու կեանքի անցաւորութիւնը, Ծննդունդը կամ Աստուածայայտնութիւնը, միւս կողմէն, մեր միաքը կը տանի Աստուածոյ գերազանց սիրոյն արգասիքը (զգի վասն մեր մարմացաւ): Եղող մեր Փրկչին մորմինացւով մեզի Աստուածոյ որդեգիրներ — այսինքն յաւիտենական կեանքի ժամանակուկիցներ — ընելու կենարար ու փրկուէտ խոստումին:

Յիսուսի ծննդունդը հրաշապատում դըրուագ մը չէ միայն, որուն առջև մարդ կենայ պչուցեալ ու զմայլահար: Ան սկիզբ մըն է նոյն ատեն: Սկիզբ մը նոր կորդերու, նոր ընկերութեան, նոր քաղաքակրթութեան, նոր իմացումի, մտայնութեան ու աշխարհահայեացքի:

* *

Տրտմութիւն է հաստատել թէ քրիստոնէուկան մած սստաններու մէջ այսօր Ամանորին հետ Ս. Ծննդունդն ալ պարպեւած է իր իսկական իմաստէն, դիմաւորուելու չափ ժողավրդային զանգուտածներէն հեթանոսական գարերը յիշեցնող